Ն. 4337 1906 ՄԱՐՏ 15/28 ՇԱԲԱԹ 22 նձի սեռեռ 2 ՄԷՖԷՐ 1323 — 15 ՄԱՐԹ 1322

ՄԵՍՈՊՈՏԱՄԻԱ

DIRECTION DU JOURNAL
MESOPOTAMIA — EL-AHBAR
Grand'Rue de Péra, Taxim 65

Հասցէ թղթակցութեանց՝ ՊՕՐԹԷ-ԻՆՊԻՐ

ԾՈՒՄԱ ԻՐԹԷՄԻ կիրակիներ եւեր օրուն։

ՆԻԻԹԷՍԻ 30 ԲԱՐԱ

جمعه جوسی بك اوغلی تقسیم جادهسی نومرو ٦٥

ԱՊՕՆԷ ԳԻՅԱԹԼԱՐԸ. = Իսթանպոլ իւլին սէնէլիկի 60 ղր., = 6 այլրդը 35. = Թաշրա իւլին սէնէլիկի 85 = 6 Այլրդը 45 ղր. տբր։ = Մէմալիքի էճնէպիէ իւլին սէնէլիկի 20 ֆր. տբր։ = Բօսթա իւճրէթի պիզէ այլու տիր։ = 15 կիւնլիւք նիւսխէսի 60 բարա տբր։ = ԻԼԱՆԱԹ ՇԱՐԹԼԱՐԸ. = Լինճի սահիֆէներին սրբասը 5, Շնճի վէ Յիւնճիւ սահիֆէներին հէր սրբասը 3, վէ Կիւնճիւ սահիֆէներին պէհէր սրբասը 1 ղր. տուր։ = Զօգ տէֆա տէրճ իտիլէճէք իլանաթ իւլին այրընա բազարլըգ օլունուր։

Ղազէթայա միւթէալլիգ խուսուսաթ իւլին ՅՈՎՀԱՆՆԷՍ ԹՕԼԱՅԵԱՆա միւրաճաաթ օլունուր։ = Իտարէխանէ՝ Պէյօղլունտա Հատատէի քէպիրտէ Ն. 65։

ԴՊՐՈՑԸ ԵՒ ՇՈՒԿԱՆ

Տեսնուած իրողութիւնն այն է որ, մեր վարժարանները՝— ըլլան գաւառները կամ կեդրոնին մէջ — վերացական ու աչ-դրական կրթութիւն մը տալու իրենց ջանքերուն մէջ եղած են այնքան վեսակար հաստատութիւններ՝ որքան չպիտի ըլլային, եթէ, կարելի եղած չափով, իրենց աշխատութիւնները կարենային համեմել գործնական կեանքի յարմարութիւններ ցուցադրելու հանդամանքով ներկայացող նպատակայարմար ծրագիրներով։

Այս կարճ մտածութեան կը մղէ ինծի յօդուածիս խորագիրը որ անշուշտ, նուազ հետաքրքրական չպիտի ըլլայ այն որոշ նշանակութեանը համար զոր կ'ուզուի տալ դպրոցը շուկային շատ մօտիկը բերելու նախանձախնդրութեամբ, հակառակ այն անհունապէս մեծ տարբերութեան, որ կայ այս երկու միջավայրերու կեանքին ու ապրելու պայմաններուն մէջ։

Դպրոցի աղուն համար շուկայի կեանքը հիմնովին հանգոյց մըն է. շուկայի մարդն ու գործը խիստ տարօրինակ են այդ արարածին համար։ Ասիկա, իրականութեան մէջ այնքան ճիշդ է որ, ա՛լ պատճառ չունինք կասկածելու այն ակներեւ թեթեւկատութեանը մասին զոր դպրոցի տղան ցոյց պիտի տայ, էն առաջ, դպրոցէն շուկայ նետուելու իր փորձին մէջ։

Զարմանալի չէ՛, ուրեմն, երբ տղան հազիւ թէ կրնայ վարժուիլ ու հազիւ թէ շատ հեղ, սա՛նկ, շուկայի մարդ դառնալու փոխուածութիւններ ցոյց կուտայ իր անձին ու շարժուածքին մէջ, քանի որ, մեր վարժարաններու մէջ — ինչպէս կը մատնանշէր, անցեալները, յօդուածագիր մը «Մանղումէի» մէջ — տակաւին գոյութեան անարդար իրաւունքներ կը վայելեն անանկ բրածոներ, որոնք, ամէն մտածում մէկդի, բան մ'ըրած ըլլալ կը կարծեն երբ աշակերտը կարող կը հանդիսանայ լաւ շարադրութիւն մը թխսել կամ ոտանաւոր մը հրամցնել։ Ասանկներուն իրաւանցումը տեսնելու համար կ'արժէ անգամ մը գոնէ ներկայ գտնուիլ ամաւերջի քննութեան մը, ուր վարժապետը, ձեռքով, ոտքով, քրտինքը ճակտին վրայ, ամէն ջանք կը թափէ ի հանդէս բերելու համար իր աշխատութեան պտուղը, որ ի վերայ բազմաչարչար մեղայ խմոց, մէկ կուտ չի պիտի արժեցնէր ապագայ... «բադրոն»դ։

Դրական մարդ կ'ուզենք կը պռնան շուկացիները ու մենք գրական (եթէ կ'արժէ ասանկ որակել ամէն անոնք, որոնք, է՜հ, քիչ շատ դպրոցի «էշիկ» մաչեցուցեր են) մարդեր կը ձեւենք, առ հասարակ, առանց երբէք անդրադառնալու այն անպատեհութեանց, որոնց միակ ու իսկական պատճառը կ'ըլլանք ասանկով։

Անպատեհութիւն ըսի ու աւելորդ կը սեպեմ թուել այն վիճակները որոնց կ'ենթարկուին դպրոցի տղաքը, շուկային մէջ, մինչեւ որ կարենան ինքզինքին յարմարցնել այդ միջավայրի պահանջներուն։

Այս ամէնուն համար դպրոցը չէր որ մեղադրելի պիտի ըլլար, եթէ, քիչ շատ աչքի զարնող կրթական հաստատութեանց վկայագրերովը փքացող երիտասարդներ չըլլային գործի առիւ անճարկոզներէն շատերը։ Մենք կը մտածենք որ ուղղական առպարէզ մը — ինչպէս են բժշկութիւնը, փաստաբանութիւնը ևն ևն — ընդգրկելը քիչերու միայն վերապահուած է. տնտեսական կեանքի պայմանները քիչ դեր չեն խաղար ասոնց մէջ։ Ալ, ինչպէս պատասխանատու ըլլալէ կը դադրին վարժարանները, երբ, առանց երբէք նկատի առնելու մեր աղաքներուն մեծամասնութեանը նիւթական վիճակը ու դպրոցէն ետքի անոնց ընելու գործը, աւելորդ ու անսմէջ «ութիւններու» պարապութիւնով կը ծանրաբեռնեն անոնց միտքը, այսպէսով դրական մարդերու սով մը ստեղծելով, յաւիտենապէս ցաւալի ու տխուր։

Այս օրուան մեր տնտեսական կեանքին ցոյց տուած վիճակները երբ քիչ մը գործնական անհատականութեան ամրոզութիւն մը ստեղծելու պէտքը կը զգացնեն մեզի, ոչ-նուազ տխուր է տեսնել այն հոսանքը որ, դպրոցէն շուկայ, իրեն հետ կը բերէ գործի մարդ դառնալու տրամադրութիւններէն հիմնովին զուրկ արարածներ, որոնց համար ՆԻԻԹԸ չարունակութիւն չունի երբէ՛ք և ԴՈՐԾԸ այն է ինչ որ չպիտի ըլլար... անթել հեռագրին գաղտնիքը Ափրիկէի խորերու բնակիչներէն ո՛և է մէկուն համար։

Իրերու այս ընթացքին մէջ պատասխանատուութեան էն մեծ բաժինը կը ծանրանայ վարժարաններու վրայ։ Մեր ապագայ սերունդին կրթական պատրաստութեան գործը անոնց մէջ կ'եփուի։ Հակառակ տեսնուած աշխատութեանց՝ եփուածը տակաւին հում է և թերխաշ...

Գործի՝ ճշմարտապէս շուկայի մարդերու պէտք ունինք։

Ա՛ռ է խնդիրը։

Ա՛ս բանին մէջ յաջողելու համար ես չպիտի ըսեմ որ մեր վարժարանները մէյմէկ վաճառատուններ դարձնենք, ոչ ալ պիտի փափաքիմ որ հաստատենք վաճառականական ուրոյն դասընթացք մը, ուր տղան սորվի ամէն ինչ որ վաճառականութեան կը վերաբերի. ասիկա աւելի պիտի պատրաստէր թութակներ, որոնք, շատ լաւ, ու իրարու ետեւէ պիտի կրնային շարել անունները այն քաղաքներուն ուր-կէ կ'արտածուին... սոխն ու սխտորը և ուր կը ներածուին ֆըստըխն ու... պամեան։

Մեր ուսուցիչներուն համար ընելու շատ դիւրին բան մը։ Փոխանակ սոխակին, երկինքին, գարնան և ծովուն վրայ դարձնելու աղաքներուն ուշադրութիւնը, շարադրութեան նիւթ տալ անոնց վաճառականութենէն, շուկայէն և վերջապէս այն ամէն բաներէն, որոնք ամենէն աւելի յարաբերութիւն ունին գործնականին հետ և բնոյթը՝ տղան հետաքրքիրը ընելու դպրոցէն դուրսի իրաղարձութիւններուն։ Դժուարութիւն մը չէ, կարծեմ, երբ նոյն իսկ, մեր ուսուցիչները բարեհաճութիւնը ունենան, գոնէ չաբաթը մէկ անգամ, իրենց բանախօսութիւններուն նիւթ ընել վաճառականութիւնը կամ վիճաբանութեան ասպարէզ բանալ տղաքներուն այդ նիւթին շուրջը։

Այս փորձը թէեւ երեւութապէս անչահ ու աշնպատակայարմար կը թուի, տակայն իրականութիւնը շատ տարբեր արդիւնքներ կը խոստանայ, քանի որ, այս ջանքն իսկ օրըստօրէական բարեշրջում մը ու հետզհետէական փոխուածութիւն մը կը դնէ տղուն մէջ՝ ա՛լ աւելի զարգանալու տրամադիր։ Ու ասիկա այն ատեն միայն կը հասկնանք, երբ, տղան ալ կը սկսի ինքն իր վրայ փորձել դրական մարդերուն յատուկ եղող առաւելութիւնները։

Դրական մարդերու պէտքին զգալիութիւնը չեշտող և ուղղուած անհատը պատրաստելու ճշմարիտ եռանդը ունեցող այս կարգի առաջնորդող մէջբերումներ, իրենց կրկնութեան մէջ իսկ, օգտակար աղդեցութիւններ ստեղծելու կոչուած ըլլալուն, այն զօրեղ հաւատքը ունինք որ ալ քիչ մը ուշադրութիւն պիտի ընծայուի այս հարցին ու պիտի աշխատուի չինայել այն ջանքը, որով միայն մեր աղաքները պիտի արժանանային շուկացիին... «Եկայք առ իս ամենայն աշխատեալք և... մարդ դրական եղեալք» ևն։

Այսպէս բաւական հեռացած պիտի ըլլանք մարդ ըլլալու ճամբէն։

Ուրիշ յօդուածով մը պիտի խօսինք թէ որոնք են տակայն շուկային կեանքին գլխաւոր պայմանները և ինչ են չատերուն կանխահաւօրէն իյնալուն իրական պատճառը։

Սամսոն ՎԱՀԱՆ ԱՐՍԼԱՆԵԱՆ

ՐՕՄԱՏԱՆ ՀԱՐԷՔԷԹ

Մարտ 20 Թարիխիյլէ Բօմատան հաղորդեց, ճուտա իրթէսի կիւնիւ զաղէթամըզին թապլնտան սօնրա եէտիմիզէ վասրլ օլան պիր մէքթուպտա տաթի, Կ-Բաթրիգ ռիւթպ. էֆ. հաղրէթլէրինին՝ չըգան բազար իրթէսի կիւնիւ հարէքէթի գարարլաշտըրըլմըշ օլտուղը պիլտիրիմիշ, վէ պինապէրին կէչէն բազար կիւնիւ, Ֆրէնքլէրէ Աւետում Ս. Ատտուածածին եօրթուսը օլմադ մինասիպէթիյլէ, միշարիէյի հաղրէթլէրինին՝ Լեւոնեան մէքթէպի քիլիսէսինտէ Զայնաւոր Պատտրագ թագտես իյլէմէսի մուգարրէր օլմասըյլա, իշպու այնի լուսանիյէ՝ Բօմատա պուլուսան էրմէնի-գաթոլիքլէր իլէ պազը քիլիսէլէրին ռէիսի ռուհանիէլէրինին տավէթ օլունտրզը իշար գըլընմըշ տբր։

Կ-Բաթրիգ էֆ. հաղրէթլէրինին Բօմատան ավտէթի՝ չըմէնտըֆէրլէ վուգու պուլաճաղը, վէ Լիվօրնօտաքի քիլիսէմիզ իլէ Վէնէտիկ վէ Վիէննա Մխիթարեան թարիգաթլարը մանասթըրլարը զիեարէթ իտիլէրէք, ալաֆ. ապրիլին 6նճը եռիսօտ Շնճի սապահը Տէրիսաատէթէ մուվասրլէթ իսէճէքլէրի մէմուլ օլտուղը՝ մէգքիր մէքթուպլա տաթի պէհան օլունմըշ տբր։ Տիկէր մալիւմաթա նէզարէն, Կ-Բաթրիգ ռիւթպ. էֆ. հաղրէթլէրի, չըգան չարչէն պիհ կիւնիւնտէն պէտ իլէ, վէտա ըէսմինի իյֆա իթմէք իւզրէ, հաշմէթլու Բաբա հաղրէթլէրինի, Գարտինալլար հազարաթընը, Սալթանաթը Սէնիյէ «էֆիլի Բաչիտ պէյ էֆ. հաղրէթլէրիյէ սէֆարէթի միւշարիէյհա պաշ քեաթիպի Դուհումճեան Յովհաննէս պէյի, Օսմանլը գօնսօլօսը Մ. Կալիանը վէ պազը բուէսսայը բուհանիէյի զիեարէթի իթմիշլեր տիր։

ԽԱՐԻՃԻԷ

ԱԼԺԷԶԻՐԱՍ ԳՕՆՖԷՐԱՆՍԸ. — Շիմտի իշլեր խայլի իլերտէ կէօրիւնիւեօր։ Հէյեէթի թարիրիյէնին պիր իճթիմաը խուսուսիսի՝ ֆայտէլի պիր իճթիմաը ումումինին ագարնա միւսայիտ պուլունաճաղը՝ Պէրլինտէ մէմուլ իտիլմէքտէ տիր։ Ալմանիանին, բօլիս թէնսիգաթընին կալընը Ֆրանսա վէ Իսբանիա հիւքիւմէթլէրինէ իհալէսինի գապուլ իթմէսինէ գարշըլըգ՝ գօնթրոլ վէ պանգա մէսէլէլէրինէ նէ պիպի մէթալիպաթտա պուլունաճաղընը, վագաա չիմտիտէն քէչի վէ պէհան իթմէք միւմքին տէյիլ իսէ ատ, չու գատար քի եագընտա թարաֆէյն արասընտա իթիլաֆ հասրլ օլաճաղը հագգընտաքի թէէսսիրի ումումի՝ հագգդէթէն պիր վէսիլէթ մէնմունիյէթ տիր։

Կէրէք բօլիթիգա վէ տիբլօմասի մէհաֆիլինտէ վէ կէրէք թիւճճար վէ սարրաֆան միեանընտա էֆքեարը նիքպինանէ (լաւատեսութիւն) հիւքմ իթմէքտէ օլուպ, Իարիզ վէ Պէրլին արասընտաքի էֆքեարճա միւպաեէնէթ՝ օ գատար ճիւզի տիր քի, գօնֆէրանսըն պաշա չըգմատեաճաղը մատտէթէն գապլը տէյիլ տիր։ Վիէննատան ալընան խապէրլէր տախ՝ եագընտա պիր սուրէթի թէսվիյէ պուլունաճաղընը պիլտիրմէքտէ տիրլէր։

Թանճէրտէ մուգիմ հէյեէթի սիւֆէրանընն, բօլիս թէնսիգաթընին գօնթրոլընա պաշլըճա մէմուր օլաճաղը, վէ պու հէյեէթի սիւֆէրաեա՝ պիր միւֆէթթիշի ումումինին իլավէ իտիլէճէկի իշար օլունմագտա օլուպ, Պէրլինտէն ալընան թելէկրաֆնամէլէրէ կէօրէ իոե, պու թէքլիֆին, Ալմանիա հիւքիւմէթի թարաֆընտան գապուլ օլունմասը իւզէրինէ, բօլիս թէնսիգաթը մէսկէսինտէ Ֆրանսա ճանիպինտէն պազը միւստատէքարլըգլար իտիլէճէկի զանընը հասրլ օլմագտա տրը։ Ֆիլվազը Ֆրանսա, իյին սուլէյէն թէսվիեէսինէ մէյիլի պուլունուեօր, վէ Ալժէզիրատա մէվճուտ օլան Վիէննա զաղէթալարը մուսպիրի մահասուսլարը՝ գօնֆէրանսատաքի մուրախխասլարընը՝ միւզաքէրաթը վագըատան արթըգ եօրուլմըշ օլտուգլարընտան, իշէ պիր հիւանի նէթիճէ վէրիլմէսինի քէմալը խահիշլէ արզու իթմէքտէ օլտուգլարընը իշար իտիեօրլար։

Լօնտրատա թաղ օլունան էֆենինկ Նիուզ զազէթասընքն, Ալժէզիրատան, ըէսմի մէնպատէն ալըպ նէշր իթտիկի թէլէկրաֆլարա նէզարէն, գօնֆէրանս՝ քեաֆֆէյի ալէա-

գ ատարան իշին մէնաունիյեէթպախշ պիր նէթի ճէի իթիլաֆքեարանէյէ վասըլ օլմուշ, վէ Ֆրանսա իլէ Ալմանիա, կէրէք բոլիս թէնսի դաթը, վէ կէրէք Մարօգ պանգասընտա տէվլէթլէրէ չըգարըլաճագ հիսսէ հագ-գընտա թէմամիյլէ ուզլաշմըշլար տըր։ — Միւֆթէմիայը Ամէրիգա հիւքիւմէթի տէ, եագընտա ագտը իթիլաֆ իտիլէճէկինէ՝ Ալժէզիրաստան ալընան թէլէկրաֆնամէ-լէրէ պինէէն թէէմին օլմուշ տըր։ Իթի-լաֆ բրօժէսինին՝ Ամէրիգա մուրախասը Մ. Վիթէ թարաֆընտան թանզիմ իտիլ-ատիկի ռիվաեէթ օլունուեօր։

⁂ Տիկէր պաղը մալիւմաթա նէզարէն, պանգա մէսէլէսինտէ Ֆրանսա իւչ հիսսէ ալաճագ, վէ Ալմանիա՝ պանգանընն իսա-ռէսիյլէ թէֆթիշ մէճլիսինտէ պաղը հու-գուգա մալիք օլաճագ տըր։ Բոլիս թէն-սիգաթընն տախի չու եօլսա օլաճաղը ռիվաեէթ օլունուեօր։ 1. Պաշլըճա իքի լիմանտա, եանի Թանճէրտէ վէ Մօկասոր-տա բոլիս միւխթէլիֆ, ֆագաթ տիկէր ալթը լիմանտա Ֆրանսա իլէ Իսբանիասա միւնհասըր օլաճագ տըր։ 2. Բոլիս թէն-սիգաթընա մէմուր զապիթան՝ եիւզպաշը ռիւթպէսինի հայիզ օլաճագ տըր։ 3. Միւ-ֆէթթիշ՝ գայմագամ ռիւթպէսինտէ պիր Ավսթրիա զապիթի օլաճագ տըր։ 4. Պու զապիթ, հէր սէնէ էմիրէ վէ պէյն էլ միւէլ գօմիսիօն հալինէ գօնմուշ օլան թանճէր-տէքի եճնէպի սէֆիրլէրինէ մէմուրիյէթի-նին բարբրթօսունու վերեճէք տըր։ 5. Մէ-մուրիյէթի՝ վասի, միւէսսիր վէ միւսթա-գիլ պիր գօնթրոլ իճրասընտան իպարէթ պուլունաճագ տըր։ 6. Ֆրանսատա վէ Իսբանիատա թէվտի իտիլէն վազիֆէնին միւսէթի 5 սէնէ օլաճագ տըր։

⁂ Ալժէզիրաստան պա թէլէկրաֆ պիլ-տիրիլտիկինէ կէօրէ, բաղար իրթէսի կիւ-նիւ ագտ օլունան գօնֆէրանսըն պիր իճթիմաը ուսուսիսինտէ, Ավսթրիա մու-րախասը՝ Ավսթրիա լահիասընտան Գա-զապլանգա լիմանընա տաիր օլան հիւնճիւ-ֆիգրանընն գալաբրբլաբղընը պէեան իթ-միշ, վէ Ալմանիա մուրախասը, պու-խուսուսը գապուլ իթթիֆինի պիլտիրմիշ տիր։ Պունուն իւզէրինէ Ավսթրիա մու-րախասը՝ Թանճէրտէքի հէյեթի սիւֆէ-րանընն՝ պիր միւֆէթթիշ մարիֆէթիյլէ բո-լիս թէնսիգաթընը գօնթրոլ իթթիրմէսինի թէքլիֆ իթթիկինտէ, Ալմանիա մուրախ-խասը՝ Ալմանիա իչին իշպու գօնթրոլուն պաշլըճա պիր նօգթա օլտուղունը վէ թէքլիֆի մէզքիւր գապուլ օլունմաբղը հալտէ, քէնտիսինին գօնֆէրանսատա չէ-քիլմէսի միւհթէմիլ իտուկինի տէրմինան իյլէմիշ տիր։ Պաճէհու Ռուսիա մուրախ-խասլարը, լիմանլարընն թագսիմինտէ տաիր պաղը թէքլիֆաթա պուլունմըշլար տըր։ Գօնֆէրանս՝ գօմիսիօնը մախսուսը թարա-ֆընտան թէրթիպ օլունան բոլիս լահիասը-նընն պիրինճի պէշ մատտէսինի, պաղը թա-տիլաթէ գապուլ իյլէմիշ տիր։— Մուրախ-խասլարընն էքսէրիսի՝ էֆքեարը սուլ-թէրվէրանէնին պու իճթիմատէ պօղուլմա-սընը իթթիգատընտա պուլունուեօր։ Մէզ-քիւր իճթիմանն խիթամընտա, գօնֆէ-րանսընն ռէյիսի տիւգ ա՝Ալմօռովար՝ հու-սուլը իթթիֆքը մուհագագ ատտա իթ-տիկինի՝ պիր ղաղէթա մուխպիրինէ պէեան իյլէմիշ տիր։

⁂ Գօնֆէրանս միւզաքէրաթընընն՝ Բաս-գալիսեա զատար տէվամ իտէճէկի՝ Պէր-լինտէ տօղրու մալիւմաթ ալան մէհաֆիլ-տէ զանն օլունուեօր։

ՐԷՃԱ

Թաշրալարտա պուլունուշ ապօնրման միւտտէթլէրի խիթամ պուլմուշ օլան միւհ-թէրէմ ապօնէլէրիմիզին՝ ապօնէլիքլէրինէ տէվամ իթմէք արզուսինտէ օլտուգլարը հալտէ, ապօնրման պէտէլլէրինի թարա-ֆըմըզա կէօնտէրմէլէրի ըճա օլունուր։

Կ-ԲԱԹՐԻԳԽԱՆԷ ՀԱՎԱՏԻՍԻ

Պու սապահ, Ս. Յովհան Ոսկեբերան քիլիսէսինտէ պաղը միւգթէտիր վէ միւս-թայիտ Դպրապետլէր վէ մէղքիւր քիլիսէ-նին Դպրաց դասը մէլալէթիյլէ, Արեւագալ այինի իճրա իսիլմիշ տիր։ Այինի մէղքիւր-տէ թէղաննիեաթ զաեէթ կիւզէլ վէ միւ-էսսիր պիր սուրէթտէ իճրա գըլընմըշ, վէ պաղը ռուհանիլէր իւչ խայլի էհալի հազըր պուլունմըշ տըր։

Իշպու Արեւագալ այինինէ ռիեասէթ իտէն Ս. Յովհան Ոսկեբերան քիլիսէսի Դպրապետի Ներսէս էֆ. Միւսավէրտեան իւչ մուավինի Շամիրամ էֆ. տէն պաշգա, չէհրիմիզ պաշլըճա Դպրապետլէրինէն Յովսէփ Էպէեան, Միհրդատ, Ովրեսուս վէ Օննիկ էֆ.լեր տավէթը մախսուսէյէ պէրայը համիյէթ իճապէթ իտէրէք, այինի մէղքիւրէ իյթիրաք իյլէմիշլէր տիր։ Միւ-մախլեյհիւմ մէղքիւր այինին խիթամընտա, քիլիսէնին տաիրէի մախսուսէսինէ չըգ-տըգլարընտա, Մեծ-Փողովրդապետ Գերս. Նիկողայոս Ս. Վ. Պագչեան իւչ Թող. Խորհուրդ հէյեէթի թարաֆընտան քէն-տիլէրինէ պէեանը թէչէքքիւր օլունմուշ, վէ իքրամլար իւչ թալթիֆ իտիլմիշլէր տիր։

⁂ Տիւն, Կ-Բաթրիգ Գայմագամը ռիւթ. Սահակ Սէրբ. Հաճեան, ըլֆագաթընտա, Բաթրիգխանէմիզ գաբու քէհեասը սատա. Յովսէփ էֆ. Շէհրեան օլտըղը հալտէ, Շէ-հիր էմանէթի տաիրէսինէ պիլ ազիմ, Է-մինի ճէտիտ տէվլ. Բէյիտ բաշա հազրէթ-լէրինի զիեարէթ, վէ մէմուրիյէթի ճէտիտ-տէլէրինտէն տօլայը թէպրիք իյլէմիշլէր տիր։

⁂ Պու կիւն տախի Սէրբիագօբսը միւ-շարիւլյհ, Երնէ Յովսէփ էֆ. իւչ պիրլիք-տէ, Տախիլիէ նէզարէթինէ կիտէրէք, նա-զըր Մէմուտ բաշա հազրէթլէրիյլէ միւ-լագաթ իտէճէք տիր։

⁂ Էրմէնի բաթրիկի ռիւթպ. Օրմա-նեան էֆ. հազրէթլէրի՝ կէչէն կիւն Շէհիր էմանէթինէ պիլ ազիմ, Շէհիր էմինի Բէ-չիտ բաշա հազրէթլէրինի զիեարէթ վէ մէ-մուրիյէթը ճէտիտէսինտէն տօլայը թէպրիք իյլէմիշ տիր։

⁂ Էնգարէտէն եազըլաղընա կէօրէ, մահէլլի ճէմաաթըմըզ մէքթէպի մէնֆաա-թընա թէրթիպ իտիլմիշ օլան վէ 50 ատէտ պիլէթի իքրամիյէ գազանմագ իւզրէ, 1000 ատէտ պիլէթատէն միւրէթթէպ պուլընան պիր բիանգօ, պիր զիյնէթը մախսուսէտ քեշիտ իտիլմիշ տիր։ Զիյնէթէ՝ ճէմաա-թըմըզ Մէրխասայը միւհթէրէմի Արհ. Կը-ղեմէս Եպիսկ. Ղազարոսեան ռիեասէթ իթմիշ, վէ էրմէնի-գաթօլիք միւթէպէրա-նը իւչ սաիր միլլէթլէրատէն պաղը միւթ-պէրան հազըր պուլունմըշ տըր։ Իքրամի-յէլեր՝ էնգարէ միւթէպէրանը թարաֆընտան պէրայը համիյէթ իհսան իտիլմիշ տիր։

Խիթամը զիյնէթատ, Արհ. Ղազարոս-եան Գերապայծառ՝ էտիէյի մէֆրուզէի հազրէթը Բատիշահիյի եատ ու թէքրար իյլէմիշ, վէ միւղիգա իլէ Մարլը Համիտի թերէննիւմազ օլունուպ, պիլճիւմլէ հուզ-զար տախի՝ «Բատիշահըմ չօգ եաշա՛» տուատընը ռէֆը պարկեահը Խիւտա իթ-միշլէր տիր։

ՐԸՏՎԱՆ ԲԱՇԱՆԸՆ ՎԷՖԱԹԸ

Զըգան ճումա կիւնիւ կէօղթէքէտ վուգու պուլան ատհէթլի ճինաեէթ հագ-գընտա աթիտէքի թաֆթիշաթ ալընմըշ տըր.— Շէհիր էմինի Ըրտվան բաշա, ա-բասբրա կէօղթէքէտ քեսին քէօյկիւնէ կիտէր վէ պազէն կիճէ ատ. օրատա գալը-իմիշ։ Ճումա կիւնիւ ատ, ագշամ սատթ 10 պէ. տա, աղասը Մէհէմմէտ աղա իլէ, քէօբրիւտէն վաբօրա բաքիպէն, Հայտար-բաշաեա չըգմըշ, վէ ըրտվանտա, մախ-տումը՝ Խարիճէլ Թահրիրատ գալէմի մախ-սուս միւտիր մուավինի էվվէլի աթուֆ. Բէյշատ պէյ էֆ. հազրէթլէրինի սօրմուշ, վէ էվվէլքի Թրէն իլէ կիթմիշ օլտուղընը խապէր ալըպ, քէնտիսի ատ, հարէքէթ իթ-մէք իւզրէ օլան Թրէնէ բաքիպէն, սատթ 11 պէ. բատտէլէրինատ կէօզթէքէտ վա-սըլ օլմուշ տըր։

Ըսթասիօնատա, մախտումը Բէյշատ պէյ Թարաֆընտան իսթիգպալ օլունուպ, իքի իւչ տագզգա կէօրիւշտիկիւ սըրատա, Մէհէմմէտ աղատա, բաշանընն արապասընը կէթիրթմէտէ կիթմիշ տիր։

Ըրտվան բաշա, օղլու իւչ պէրապէր չըգըպ, ըսթասիօն եագընընտա ըրխթմ իւզէրինատ հէնուզ պիր գալ ատըմ ալմըշ իքէն, պիրտէն պիրէ գարշըլարընա Հ քի-չի չըգարագ, պաունարտան իւչիւ՝ ռէվոլ-վէրլէրինի բաշանընն իւզէրինէ չէվիրիպ, ատթէշլէտիքլէրի սըրատա, տէօրտիւնճիւ-սիւ ատ՝ ռէվոլվէր սէսինի իշիտէրէք գօշան պիր չօգ քէսանը գօրգութմագ վէ ուզագ-լաթմագ իչին հավատա ատթէշ իթմէքտէ պուլունմըշ տըր։

Ըրտվան բաշա, օէքիզ գուրշունատան վուրուլարագ եէրէ սիւշմիւշ օլտուղը հալտէ, ճանիլէր էլան գուրշուն սըգմագ-տա օլուպ, Բէյշատ պէյ՝ տաճ տաճ ֆիշան-ու ֆէրեատլար գօբարարագ, վէ բէտէրի-նի գուճագլատարագ, միւտաֆատատ չա-լըշըղընատան, ճանիլէրատէն պիրի՝ միրի միւշարիւլյհին իւզէրինէ ատ ատթէշ իթմէք իսթէմիշ իսէ ատ, եարտըմա եէթիշէնլէր-տէն պիրինին ատթըղը իսկէմլէ՝ մէրգում ճանինին գօլունա բատթ կէլէրէք, գուր-շունը շաշըրմըշ տըր։ Ըրտվան բաշա, զայիֆ պիր սէալէ ճանիլէրէ, «արթըգ էլ-վէրիր, արթըգ էլվէրիր, պէնատէն նէ՞ իս-թեէեօրսունուզ» տէյի պէեան իթմիշ, վէ պու արա Մէհէմմէտ աղա եէթիշմիշ իսէ ատ, ճանիլէր՝ մէրգումը վէ ըսթա-սիօնատա օ էանատէ կէլմէեէ պաշլաեան եօլճուլարը՝ ռէվոլվէրլէրի վէ գամալարը իլէ թէհտիտ իտէրէք, մահէլլը վագբաեա եագլաշարըմամըշլար տըր։

Խապիսլէր, իշպու ճինաեէթի իրթիս-քեապատէն սօնրա, պաղը բոլիս մէմուրլա-ը վէ ամէլէ թարաֆընտան թաագիպ օ-լունտըգլարը հալտէ, ըսթասիօնընն արգ-սընտաքի եօլատան ֆիրարա պաշլամըշլար տըր։ Եօլատա պիր արապաեա բատթ կէլիպ, քէնտիլէրինի կէօթիւրմէսինի վէ իսթէտի-կի բարայը վերէճէքլէրինի պէեան իթմիշ-լէր իսէ ատ, արապաճը՝ աթլարը եօրկուն օլտուղընը պէեան իթմիշ, վէ գօրգուպ գաչմըշ տըր։ Օլ վագթ ճանիլէր՝ արա-պաեա կիրմիշլէր, ֆագաթ տիզկինի գուլ-լանամատըգլարընատան, աշաղըեա էնիպ, քէնտիլէրինի գօվլաեանլարընը իւզէրինէ ռէվոլվէր չէքէրէք, եաեա, Ուզուն-չաեը-րա տօղրու գօշմալարընա տէվամ իյլէմիշ-լէր տիր։

Պու արա ատհէթլի սուրէթտէ եարա-լանմըշ օլարագ եէրատէ սէրիմիշ օլան Շէ-հիր էմինինին միւտավաթը իպթիտայիյէ-սի իճրա գըլընմըշ տըր։ Միւշարիւլյհին ալտընը ատքիզ գուրշունատան իւչիւ՝ կէօք-սիւնիւն պիր թարաֆընտան կիրիպ տիկէր թարաֆընտան չըգմըշ տըր։ Ըրտվան բա-շա՝ ատրոալ հիվարատաքի Աթըֆ էֆէնտի էճզախանէսինէ նագլ իտիլէրէք, տօգթօր Ռիֆաթ բաշա թարաֆընտան միւտավաթը լազըմ իճրա իտիլմիշ իսէ ատ, քեար իթ-մէյիպ, մէճրուհ, պիր գաչ եուստում սու իչիրքէն սօնրա, պիր քէլիմէ պիլէ սէօյ-լեեէմէեէրէք թէրքը հաեաթ իյլէմիշ տիր։

Խապէրը ճինաեէթ՝ հիվար գարաղոլ վէ մէրքէզլէրէ, Զապթիէ նէզարէթինէ, Իսկիւտար միւթէսարրըֆլըը իւչ գօ-մանտանլըղընա պիլտիրիլմէքլէ, սիւարի վէ բիտատ ժանտարմալար սէվգ իտիլմիշ, վէ գաթիլլէր՝ Ուզուն-չայըր օվասընա տօղրու ֆիրարէ տէվամ իտէրքէն, բո-լիսլէրատէն պաշգա սիւարի վէ բիեատ ժանտարմա էֆրատընը տախի քէնտիլէ-րինի թատգիպ իթտիքլէրինի կէօրմէքլէրի իւզէրինէ, Դուրպաղրը-ատրէ թարաֆլարը-նա տէօնմիշլէր, վէ օրատատի գարաղոլ նիշամիէ ատաքիրի քէնտիլէրինի տէրատէթ իթմէկէ չալըշմագտա իքէն, մէրգումլար սրհահ չէքմէեէ ճիւրէթ իթմիշլէր իսէ տէ, թութուլուպ, Սէլիմիյէ գըշլասընտա. Իս-կիւտար միւթէսարրըֆը Համտի պէյ իւչ Սէլիմիյէ գըշլասը գօմանտանը Ալի Շամիլ բաշա հազարաթը գարշըսընա կէօթիւ-ռիւրմիշլէր տիր։ Սատթ 8 բատտէլէրինատ Զապթիէ նազըրը Շէֆիգ բաշա հազ-ըէթլէրի՝ Մէտարլանա իսթիմպօթըյա կէ-լէրէք, մէզքիւր գըշլաեա վասըլ օլմուշ տըր։ Գէյօղլու ժանտարմա գօմանտանը Հիւսէյին բաշա տաիր պու էանալէրատէ մահէլլը մէզքիւրէ եէթիշմիշ տիր։

Ճանիլէր, Պօսթանճըգտա գումը 22 եաշլարընտա Վանը Մէհէմմէտ, Խալբը-օղլու իսկէլէսինատ 22 եաշլարընտա համ-հալ Պիթլիսի Ապտուլլահ, էեուպատ թուղլա հարմանընտա 30 եաշընտա չա-մուրը Վանը Ահմէտ, էրզէնքէօյինատ 35 եաշընտա գումը Վանը Էմին նամլարըն-տա օլուպ, եէնի էլպիսէլէր կիյմիշ օ-լան պու ճանիլէր՝ թահթ էլ հըֆզ Պապը Զապթիէ հապսխանէսինէ նագլ իտիլ-միշլէր տիր։ Ճումա իրթէսի կիւնիւ, ճա-նիլէրին ռէֆիգլէրինատէն Զօլաղ Հիւսէյին նամընտա պիրի տախի տէրատէթ իտիլմիշ տիր։ Մէրգում, էվվէլա ճանիլէրի թանը-մատըղընը սէօյլէմիշ իսէ ատ, սօնրատան գահվէխանէտէ թէսատիֆլէ պիրլիքտէ օթուրտըգլարընը իպրար իթմիշ տիր։ Զօ-լաղ Հիւսէյին տախի՝ Պապը Զապթիէյէ կէօնտէրիլմիշ տիր։

Ճանիլէրին իսթիճվապընա, Տէրիսատ-տէթ Իսթինաֆ միւտտաիի ումումիսի Նէճմէտտին պէյ, Տէրիսատտէթ Պիտայէթ մահքէմէսի միւտտաիի ումորմիսի Էս-հէմ պէյ, Պիտաեէթ մահքէմէսի միւ-թանթիգ ազասընտան Ալի Բրիգա պէյ հա-զարաթը իլէ Սատրէտտին պէյատէն միւ-ըէքքէպ պիր գօմիսիօնը մախսուս թարա-ֆընտան պաշլանմըշ տըր։

Վագբայը կէօրէն պաղը մէմուրին իլէ կէօզթէքէ ըսթասիօն միւտիրի վէ յըմէն-ոբֆէր մէմուրլարը իլէ պաղը եօլճուլարըն տախի իֆատէլէրի ալընմըշ տըր։— Թահ-գըգաթա տէվամ օլունուեօր։

⁂ Միւթէվէֆա Ըրտվան բաշանընն ճէ-նազէ ալայը, ճումա իրթէսի կիւնիւ մու-թանթան պիր սուրէթտէ իճրա իսիլմիշ տիր։ Պա իրատէի սէնիէ միւթէվէֆանընն նաշը կէօզթէքէտէն Թրէնը մախսուս իւչ Հայտար-բաշաեա վէ Մէտարլանա իսթիմ-պօթուլա սատթ 8 բատտէլէրինատ Օրթա-քէօյ նագլ իտիլմիշ տիր։ Թէվֆիգիյէ վէ տիկէր իսթիմպօթլարա տախի ճէնազէտէ պուլունանլար բաքիպ օլմուշլար տըր։ Օր-թաքէօյ ճամիսինատ ճէնազէ նամասը էտա գըլընտըգտան սօնրա, միւթէվէֆանընն նա-շը, էօնտէ տէտէկեան վէ տէրվիշլէր, բո-լիս վէ ժանտարմա նէֆիրատը վէ պէլէ-տիէ չավուշլարը օլտուգլարը հալտէ, Ճահ-եա էֆ. Թէքքէսինէ կէօթիւրիւլէրէք տէֆն իտիլմիշ տիր։

Ճէնազէ ալայընտա, Տախիլիէ նազըրը Մէմտուհ բաշա, Էվգաֆ նազըրը Թիւր-խան բաշա, Մապէյնի Հիւսեեուն միւ-թէրճիմի Բաղրպ բաշա, Զապթիէ նազըրը Շէֆիգ բաշա, միւթէվէֆանընն պիրտէրի Տիվանը հարպը մախսուս միւտտաիի ու-մումիսի Բէյիտ բաշա, միւթէվէֆանընն մախտումը Բէյշատ պէյ, Պէյօղլու միւթէ-սարրըֆը Համտի պէյ, Շուրաի տէվլէթ ազասընտան Պոխոր էֆ., էսվապճը պաշը Իլիաս պէյ, Իսկիւտար միւթէսարրըֆը Համտի պէյ, Բօսթա վէ Թէլէկրաֆ նազը-ը Հիւսէյին Հասիպ պէյ, Ալթընճը Տար-ռէի պէլէտիէ միւտիրի Մէհէմմէտ Ալի պէյ, եավէրանը Շահանէտէն Թալաթ բաշա, Մապէյն աթըպասընտան Արիֆ բաշա, Տիվանը հարպ ռէիսի Ահմէտ բաշա, Պէ-չիքթաշ գօմանտանը Վասըֆ բաշա, Շէհիր էմանէթի ազասընտան Ազնաւուր Անտոն, Տէր-Ներսէսեան Տիգրան էֆ.լեր, Աճէմ-եան Տիգրան պէյ, Թիւճճարատան Մկրտիչ էֆ. Մուրատեան, պիր խայլի մէմուրինի քիրամ, Պէլէտիէ տաիրէլէրի միւտիրլէրի,

Մէճլիսի էմանէթ ազալարը վէ սաիր պիր խայլի զէվաթը միւթէպէրէ հազըր պուլունմըշլար արը։

*** Ճինաեէթը վագըանըն էլէմպախշ խապէրի՝ մէսմուր հազրէթը Բաաիշահի օլմասը իւզէրինէ, մուճիպը թէէսսիւֆիւ Շահանէ օլարակ, ճէնազէ ատֆնի մէսարիֆինին ճէպը Հիւմաեունլարընտան թէավիյէի խուսուսընա իրաաէի աէնիէ չէրէֆատը պույրուլմուշ արը։

*** Միւթէվէֆանըն պիրատէրի Ըչիա բաշա վէ մախտումը Ըչատ պէյ հազարաթը՝ Մապէյնը Հիւմաեունա պիլ ազիմէ, ամլէի քէտէրթաէլէրինէ իպզալ պույրուլան թէվէճճիւհաթ վէ ինաեաթը Շահանէաէն տօլայը պէեանը թէչէքքիւրաթ վէ ուպուտիյէթ իյլէմիշլեր տիր։

*** Միւթէվէֆա Բրուվան բաշա՝ Մաթպուութ միւտիրի էսպագը Մէհէմմէտ Նիւզհէթ էֆէնին մախտումը օլուպ, 1268տէ տօղմուշ օլտուղընտան, 59 եաշընտա իսի։ Մէքթէպլերտէ վէ խուսուսի աէրալեր իլէ թիւրքճէ, արապի, ֆարսի վէ ֆրանսըզճայը թահսիլ իթտիքտէն սոնրա, 1283տէ միւլազիմէթլէ Տարը Շուրաի ասքերիէ տախիլ օլմուշ, վէ սոնրա, միւլազիմէթլէ Պապը Ալի Թերճէմէ օտասընա տէվամէ պաշլամըշ արը։ 1285տէ Պօսնա վիլաեէթի մէքթուպճը մուավինլիկինէ վէ պիր միւտաէթ սոնրա, Շուրաի տէվլէթ միւլզա Տախիլիէ տաիրէսինէ տէվամ իթմիշ, վէ Թարապլուսը Ղարպ վիլաեէթի մէքթուպճըլըղը, Իսնէկէօլ գայմագամլըղը, Սիճիլը անվալ գումիսիոնը պաշ քիթապէթի, Խիւտավէնտիկեար, Թրապիզոն վէ Սէլանիք վիլաեէթլերի միւտաաիի ումումիլիք մէմուրիյէթլերինտէ, վէ 1298տէ Տէրվիշ բաշանըն մաեէթինտէքի հէյլեթին քիթապէթի իլէ Սէլանիք, Գոսովա վէ Մանասթըր վիլաեէթլերի թէֆթիշաթընտա պուլունմըշ արը։ 1301տէ Մապէյնը Հիւմաեուն քիթապէթինէ, վէ 1305տէ Տախիլիէ միւսթէշարլըղընա, վէ 2 սէնէ սոնրա, 20,000 զչ. մաաշ իլէ Շէհիր էմանէթինէ թայեին գըլընմըշ արը։ Աղ սոնրա էօնտէսինէ բիւթպէի վէզարէթ թէվճիհ պույրուլմուշ արը։

Միւշարիւէյ՝ մուրասսա Իֆթիխար, Օսմանի, Մէճիտի նիշանլարընը վէ Իմթիեազ, Շէֆգաաթ, Կիրիա միտալեալարընը, վէ Ֆրանսա հիւքիւմէթինին իքինճի բիւթպէտէն Լէժիոն ա'Օնէօր վէ Գարատաղ հիւքիւմէթինին պիրինճի Թագօվօ, Եունանըն Սօվէօր, Ռումանիանըն Էթուալ վէ տիկէր պաղը էճնէպի նիշանլարը հայիզ պուլունմուշ արը։

*** Մօնիթէօր զազէթասընըն պէեանընա կէօրէ, Բրուվան բաշա՝ 17 եաշընտա իքէն, զուլագ խասթալըղը էրպաղը իսթիսասը թարաֆընտան թէտավի օլունմագ իւզրէ, բէտէրի ճանիպինտէն Վիէննա վէ Բարիզէ կէօնտէրիլմիշ տիր։ Միւշարիւէյհ, Իթալիա վէ Բոմայը տախի զիեարէթլէ, տօղուզընը Պիոս Բաքանըն հուզուրընա գապուլ օլունմուշ արը։ Բրուվան բաշա, տէրքեար օլան զէքեաֆէթիյլէ, կէօրտիւկիւ չէյլերէ մէրբաղ իտիպ, մուախխարէն Շէհիր էմանէթինէ թայեին օլունմասընտա, մէզքիւր սէյեահաթըն քէնտիսինտէ հասը իլէ տիկի հիւսնի թէէսսիրաթը՝ չէհրիմիզին թէզեեինաթը խուսուսընա տարֆ վէ իսթիմալ իյլէմիշ տիր։

ՐԷՍՄԸ ՏԱՄԿԱ ԳԱՆՈՒՆԸ ԼԱԻՀԱՍԸ

ՄԷՎԱՏՏԸ ՈՒՄՈՒՄԻԷ

(4336 նումէրօտան տէվամ)

ՖԱՍԼԸ ՍԱՆԻ

ՐԷՍՄԸ ՆԻՍՊԻ

Գըսմը էվվէլ.— Մըգտարը բուսում.

11 մատտ.— Բուսումը մագթուէ թարիֆասըյլա մուաֆիեաթ ֆասլընտա մուհարբէր օլմասան վէ մէպլաղը մուայեէնի հավի պուլունան քեսֆֆէյի էվրագ վէ սէնէատաթ իլէ թիւթիւն վէ էմթաաի սարէ իրխրաճաթ վէ սէնէատաթը՝ նաթըգ օլտուզլարը վէ եախսատ էվրագ վէ սէնէատաթտա միւնտէրէճ բազգամլարը հասըլ իտէճէկի մէպալիղ նիսպէթինտէ բէսմը նիսպիյէ թապի տիր. բէսմը մէզքիւր պէր վէճհը աթի թայեին իտիլմիշ տիր. չէօյլե քի,

100 զչ. վէ օնտան տուն մէպլաղլար իչին 10 բարա.

100 զչ.տան եօգարը 1000 զչ.ա գատար 20 բարա.

1000 զչ.տան եօգարը 2000 զչ.ա գատար 40 բարա.

2000 զչ.տան եօգարը 10000 զչ.ա գատար պէհէր 2000 զչ. վէ քիւսուրը իչին 40 բարա.

10000 զչ.տան 100000 զչ.ա գատար պէհէր 5000 վէ քիւսուրը իչին 100 բարա.

100000 զչ.տան ֆազլա իչին պէհէր 10000 վէ քիւսուրը իչին 5 զչ. իսթիֆա օլունուր։

Գրսմը սանի.— Սէնէատաթը թիւճճարիյէ.

12 մատտ.— Մէմալիքը էճնէպիյէտէն վէ եա մէմալիքը Շահանէնին իչպու գանուն անքեամը ճարի օլմասան մահէլլէրինտէն, գանունը մէզքիւր հիւքմի ճարի օլան մահէլլէր իւզէրինէ թանզիմ իտիլէն էմրէ մուհարբէր վէ եա համիլինէ աիտ սէնէալէր վէ մանտաբոթլար վէ վաաէի բօլիցա վէ բըթրէթլեր իլէ բէսմը մագթու թարիֆասընտա մուհարբէր օլանլարըն զայրը պիճիմլի էվրագ վէ սէնէատաթը միւթէատվիւլէ վէ եա թիւճճարիյէ, գանունը մէզքիւրըն հիւքմի ճարի օլտուղը մահէլլէրաէ թանզիմ օլանլար միսիլու, 11նճի մատտէ թայեին իտիլէն տէրէճաթ իւզէրինէ բէսմը նիսպիյէ թապի տիր։

Ֆըգրաի էվվէլիտէ մուհարբէր էվրագ վէ սէնէատաթտան՝ մէմալիքը էճնէպիյէ վէ եա մէմալիքը Շահանէնին իչպու գանուն անքեամը ճարի օլմասան մահէլլէրինին պիրինաէն տիկէրի իւզէրինէ թանզիմ իտիլիպ, իչպու գանուն հիւքմինին ճարի օլտուղը մահէլլէրաէ մէվգէի թէաավիւլէ վաղ օլունանլար՝ նըսֆ բէսմը նիսպիյէ թապի տիր.

Մէմալիքը էճնէպիյէտէն վէ եա մէմալիքը Շահանէնին իչպու գանուն անքեամը ճարի օլմասան մահէլլէրինտէն կէլէն էվրագ վէ սէնէատաթը մէզքիւրէնին տամկա բէսմի, իչպու գանուն անքեամը ճարի օլան մահէլլէրաէ էվրագ վէ սէնէատաթը մէզպուրէյի էն էվվէլ ֆիւրսաթտա թէէալյլ վէ եա գապուլ վէ եախսատ սէրէթլէ իսթիմալ իտէն չախս թարաֆընտան վէրիլէճէք տիր։

(Մուաֆիեաթը 79նճը նումէրօսունա միւրաճաաթ).

13 մատտ.— Միւթէատաիտ նիւսխէ օլարակ թանզիմ օլունան բօլիցա վէ եա սաիր էվրագը թիւճճարիյէնին տամկա բէսմի, մէվգէի թէտավիւլ չէզարըլան նիւսխէսի իւզէրինէ իյֆա օլունուր. անճագ նիւսխէի մէզքիւրէ՝ տամկա բէսմի իյֆա իտիլմիշ տիկէր պիր նիւսխէյէ մէրպութ պուլունուր իսէ, բէսմը մէզպուրէ թապի օլմաեաճագ արը։

14 մատտ.— Տամկա բէսմի իյֆա գըլընմասը վէ եախսատ իլսագ օլունան բուլլար թարիֆաթը գանունիյէ մուճիպինճէ վաղ վէ իսպաթ իտիլմիշ օլան բօլիցալար՝ թիճարէթ Գանուննամէի Հիւմաեունունը 76նճը վէ 78ինճի մատտէլէրինտէ միւնտէրէճ քէֆալէթը միւթէսէլսիլ իմթիեազընտան միւսթէֆիա օլամագ. չէօյլե քի,

Ճիրանթալար, քէֆալէթտէն ազատ պուլունուպ, բօլիցա՝ միւրսիալէյհ թարաֆընտան գապուլ օլունմաքը սուրէթտէ, համիլի՝ անըն պէտէլինի եալընըզ քէշիտ իտէնտէն, վէ գապուլ օլունտուղը թագտիրտէ, քէշիտ իտէն իլէ գապուլ իյլեեէնտէն թալէպ վէ տավա իտէպիլիր. անճագ քէշիտ իտէն քիմսէ՝ բօլիցա պէտէլինի՝ թէէտիյէսի մէշրուութ օլտուղը զէմանտա գարշըլըղընա գապուլ իտէն քիմսէ նէզտինտէ մէվճուտ պուլունտուղունը իսպաթ իտէր իսէ, համիլի՝ եալընըզ գապուլ իտէնտէն թալէպ վէ տավա իտէպիլիր։

Բօլիցանըն տամկա բէսմի գըսմէն իյֆա իտիլմիշ իսէ, իմթիեազը մէզքիւր եալընըզ բէսմի իյֆա գըլընմըշ օլան գըսմը իչին մահֆուզ արը։

Բօլիցալարա նէվը մախսուսընտան պաշգա բուլ եաբըշտիրըլմասը՝ իմթիեազը մէզքիւրը իսպաթ իտիլմէզ։

(Տէվամի)

ԵԱԶ ՄԷՎՍԻՄԻ ԻՉԻՆ ՔԻՐԱԼԸԳ ԽԱՆԷԼԷՐ

Եէնիքէօյտէ Քէօյ-պաշընտա 24 Ն.լու պիր պապ խանէ, էշեա իլէ քիրաեա վէրիլէճէք տիր։ — 7 օտասը վար, վէ տէնիզէ կիւզէլ նէզարէթ իտէր, վէ էվլին էօնիւնտէ կէզէճէք չայրը վար արը։ —Իսթիճար իթմէք իսթէեէնլերին՝ Պէյօղլունտա, Սագըզ-աղաճընտա Էրմէնի-գաթօլիք Բաթրիգխանէսինէ միւրաճաաթ իթմէլերի։

* * *

Պէյօղլը-տերէ բիեացասընտա 106 վէ 108 Ն.լը խանէլէր։—Պէհէրի 9ար օտալը, տէնիզէ նազըր, հավասը վէ նէզարէթի զանէթ կիւզէլ։ Եազ մէվսիմի իչին քիրալըգ արը։ Տէրունինտէ Տէրգօս սուեու վար։ — Իսթիճար իթմէք իսթէեէնլերին՝ Պէյօղլունտա Սագրզ-աղաճընտա Էրմէնի-գաթօլիք Բաթրիգխանէսինէ միւրաճաաթ իթմէլերի։

3—10

ԻԹԼԱՆԻԱ

Շէհիր էմանէթի ճէլիլէսի՝ Խիւտավէնտիկեար վիլաեէթի վալիսի տէվ. Ըչիա բաշա հազրէթլերինէ, Խիւտավէնտիկեար վիլաեէթի վալիլիկի՝ Տիվանը մուհասէպաթ բէյսի աթուֆ. Թէվֆիգ պէյ հազրէթլերինէ, Սաուարէթիւզմա մէքթուպի գալէմի միւտիր մուավինլիկի՝ ուլեա էվվէլ բիւթպէսիյէ, գալէմի մէզքիւր միւմէյիզի էվվէլի էմին պէյ, գալէմի մէզքիւր միւմէյիզի էվվէլիկի՝ միւմէիզլերաէն Սաադ պէյ, միւմէիզի էվվէլ մուավինլիկի՝ միւթէհարիզանը խիւլէֆասէն Շէվքէթ պէյ, գալէմի մէզքիւր խիւլէֆասընտան Հայիմ, Հիքմէթ, Նուրի վէ Մէտհի պէյլերէ՝ միւտիր մուավինի իւնվանը Թէվֆիգ. Հալէպ վիլաեէթինտէ Բըզգա գայմագամլըղը՝ Բումգալէ գայմագամը Նասրուլլահպէյլի, Բումգալէ գայմագամլըղը՝ Բըզգա գայմագամը Թէվֆիգ պէյլի, Էսիրնէ վիլաեէթինտէ Միւրէֆթէ գայմագամլըղը՝ Էնոզ գայմագամը Արթին Աբարթեան էֆ.յէ, Էնոզ գայմագամլըղը՝ Միւրէֆթէ գայմագամը Բըզգուլան էֆ.յէ, Սէլանիք վիլաեէթինտէ Ճումայը Պալէա գայմագամ մուավինլիկինէ՝ Զիհնիէ գայմագամ մուավինի Տիմիթրաքի էֆ., Զիհնիէ գայմագամ մուավինլիկինէ՝ Ճումայը Պալէա գայմագամ մուավինի Զօղրաֆօս էֆ. թայեին. Հալէպ իսթինաֆ մահքէմէսի ճէզա տաիրէսի բրեաէթի՝ Գասթէմոնի իսթինաֆ մահքէմէսի միւտաաիի ումումիսի Թահիր պէյ, Գասթէմոնի իսթ. մահքէմէսի միւա. ումումիլիկի՝ Էնգարէ մէրքէզ պիտ. մահքէմէսի ճէզա տաիրէսի բրեաէթի Համամ պէյ, Էնգարէ մէրքէզ պիտաեէթ մահքէմէսի ճէզա տաիրէսի բրեաէթի՝ Թրապիզոն մէրքէզ պիտ. մահքէմէսի միւա. ումումի մուավինի Ալի Հայդար էֆէնտի պէյ, Թրապիզոն մէրքէզ պիտաեէթ մահքէմէսի միւտ. ում. մուավինլիկի՝ Մէրսին պիտ. մահքէմէսի ճէզա տաիրէսի բրեաէթի՝ Ճանիկ պիտ. մահքէմէսի միւտ. ում. մուավինի Սաադ էֆ.յէ. Ճանիկ պիտ. մահքէմէսի միւտ. ում. մուավինլիկի՝ Տիվանիէ պիտ. մահքէմէսի ճէզա տաիրէսի բրեաէթի սապրգը Խալիլ Շեպան էֆ.յէ Թէֆվիզ. Պանգը Օսմանի իտարէ մէճլիսի ազասընտան Մ. Կասթոն Օպուանօեա մուրասսա Մէճիտի, Տէտէ-աղաճ, Սէլանիք, Պէյրութ վէ Շամ չըմէնարֆէրլերի իչէթմէ գումբանիասը վէքիլի Մ. Մօիս Օպուանօեա Շնճի, Պէյրութ լիմանը մուամէլաթընա մէմուր Մ. Գամիլ Բըթի Փիրարա վէ Մօլթէ Նամ Ալման վաբորընըն գումանտանը Մ. Բէյզէրէ վէ Բարիզտէ էշեարը սարրաճիէ ֆապրիգաթորը Մ. Լըֆէվրէ Յիւնճիւ Մէճ. Նիշանլարը իհսան.

*** Իզմիրտէ ինթիշար իտէն Ահէնկ զազէթասը սահիպի իմթիեազ վէ սեր մուհարրիրի Նազմի էֆ.յէ սանի՝ Հիքմէթ-մանգի ըրիթ-պէսի թէվճիհ. Գասթէմոնի վիլաեէթինտէ Թաշքէօբրիւ գայմագամլըղը՝ Ֆաթսա գայմագամը Հասան Խալիս էֆ.յէ, Թրապիզոն վիլաեէթինտէ Ֆաթսա գայմագամլըղը՝ Ճապաղլուր գայմագամը սապրգը Համզա էֆ.յէ թէֆվիզ. Մէմուրիյնի միւլքիէ գումիսիոնը ազասընտան էսքէմ պէյլէ Զնճի, Այնօրոզ իլէ Տէտէ-աղաճ մէթրոպոլիսի Լիոնիտիոս էֆ.յէ Զնճի, Մարտին սանճաղը մէճլիսի իտարէ ազասընտան Հաճիպ Ապտէլ Գատէր բայաեա Յիւնճիւ Մէճիտի, Ատանա վիլաեէթի վալի մուավինի Նաբրի պէյին հէմշիրէսի Սուսան հանըմա Զնճի Շէֆգաաթ նիշանլարը իհսան պույրուլմուշ արը։

ՏԱԼԻԼԻ

Եէնի Շէհիր էմինի Ըչիտ բաշա հազրէթլերի՝ ճումաա իրթէսի կի ճէսի սաաթ 2տէ Պրուսատան չըմէնտֆէր իլէ հարէքէթլէ, Մուսա նիսաեա վասըլ օլմուշ, վէ օրատատան՝ Մախսուսէնին Ֆէնէր-պաղչէ վաբորընա բաքիպէն, բազար սապանը լիմանըմըզա մուվասըլէթ իտիպ, տօղրուճա Մապէյնի Հիւմաեունա պիլ ազիմէ, մէմուրիյէթի ճէտիտէսինտէն տօլայը արզը թէչէքքիւրաթ վէ ուպուտիյէթ իյլէմիշ տիր։ Գատէհու միւշարիւէյհ՝ Ալիքընճը Տաբէյի Պէլէտիէյի թէշրիֆլէ, պիր ազ իսթիրահաթտան սոնրա, սաաթ 7 բուտուէլերինտէ Տաբրէյի էմանէթէ կէլերէք, էմանէթին պէօյիւք մէմուրլարը յա Պէլէտիէ միւտիրլերինին թէպրիքեաթընը գապուլ վէ ումուրը մէմուրլէրինի իյֆայէ իպթիտար իյլէմիշ տիր։ Բէչիտ բաշա հազրէթլերի՝ սեր միֆէթթիշ Օսման պէյի նէզտինէ ճէլպլէ, Պէլէտիէ մուամէլաթընա տաիր էմր վէ թայիմաթլար վերմիշ, վէ Օսման պէյ՝ ալտընը էվամիր վէ թայիմաթը՝ պիլճիւմլէ միֆէթթիշլիքլերէ թէպլիղ իթմիշ տիր։ Պանտան պաշգա, հեր սընըֆ Պէլէտիէ մէմուրլարընը վազիֆընա մէմուրիյէթլերի պաշընտա պուլունմալարը, սոզ ազլարրն՝ սապան սաաթ 1էկ գատար միւրիւմիշ օլմասը լազըմ կէլտիկի վէ էքմէքլերին թարթըսընա տիգգաթ իտիլմէսի, վէլհասըլ Պէլէտիէ գանուն վէ նիզամաթընը իճրասընտա տալա գուսուլ իտիլմէսի՝ բաշսի միշարիւէյհ թարաֆընտան էմր օլունմըշ արը։—Շէհրիմիզտէ պիր զէմանտան պէրի հիւքմ իտէն ֆեվզէլատէ հէրարէթ վէ գուրագլըգ սէպէպլիյլէ, սոզ ազլար թօգ իլէ միւլէմմա օլտուղը, հաթթա բազար կիւնու Պէյօղլու Ճատտէի քէպիրինտէն պիր չօգ թօգ եութմագարզըն կէչիմէսի գապկի օլմատըղը՝ եէնի Շէհիր էմինի հազրէթլերինին նազարը տիգգաթընը ճէլպլէ, սոզ ազլարրն սուլանմասը իչին մուայեէն օլան վազիֆա ակքէմէքքիզին, Տէրգօս գումբանիասը թարաֆընտան սուլթանլըմեա պաշլանմասընը էմր իյլէմիշ տիր։ Պինապէրին բազար իրթէսի կիւնինտէն իթթիպարէն, սոզ ազլար, ումումըն պատիի վէճհունիյէթի օլարակ, պէր միֆատ սուլանմասեա պաշլանմըշ արը։

—Եվնի Շեհիր էմինի տէվլ. Բէշիա բաշա հազրէթլէրի՝ Տերիսաատէթտէ տօղմուշ օլուպ, հիւանի ախլէգը իլէ մաարուֆ պուլունան Տախիլիէ միւսթէշարը Միւմթազ պէյին մախտումը վէ Մապէրի Հիւմաեուն պաշ քեաթիպի վէ Էվգաֆ նազրը միհմէվէֆա Ալի Բիղա բաշանրն քիշիր պիրատէրի տիր։ Իպթիտա Սաատէթ գալէմինէ կիրմիշ, վէ Ամէտիի Տիվանը Հիւմաեուն խիլէֆալըղընա տուխուլ իլէ, մուախարէն զալէմը մէզքիւր միտիր մուավինի էվվէլի թայէին գըլընմըշ տըր։ Մազհար բաշանրն վէֆաթընա, Շեհիր էմանէթի ճէլիլէսի՝ Բըտվան բաշաեա թէվճիհ պույրուլդըղընա, Բէշիա բաշա՝ Տախիլիէ նէզարէթի միւսթէշարը օլմուշ վէ պատէհու Պէյրութ վալիսի օլարագ, օն սէնէ պու մէմուրիյէթի իյֆա իլէ. Պէյրութտան Պրուսա վալիլիկինէ, վէ օրատան տախի Շեհիր էմանէթինէ թայէին իտիլմիշ տիր։ Միշարիլէյհ՝ 53-54 եաշլարընա օլուպ, միւքէմմէլէն ֆրանսըզճաեա աշնա տըր։ Պրուսատա պիր պուչուգ սէնէ զարֆընա խայլի ումուրը նաֆիա իճրա իյլէմիշ տիր։

—Պրուսա վալիի ճէտիտի Թէվֆիգ պէյ էֆ. հազրէթլէրի՝ բազար կիւնիւ Պրուսաեա վասլ օլուպ, մէմուրիյնի մահէլլէյէ թարաֆընան իսթիգպալ օլունմուշ տըր։— Թէվֆիգ պէյ էֆ. հազրէթլէրի՝ Մապէյնը Հիւմաեուն քիթապէթինէ, վէ Գուտսը չէրիֆ միւթէսարրըֆլըղըյա Գոնիա, Պէյրութ, Սէլանիք վէ Եէմէն վալիլիքլէրինէ պուլունմուշ տըր։ Պիր գաչ այտան պէրի Տերիսաատէթտէ օլուպ, պիր գաչ կիրն էվվէլ Տիվանը մուհասէպաթ ըրեասէթինէ թայէին գըլընմըշ օլտուղը հալտե, պու քերրե տախի էօհտէսինէ՝ խիւտավէնտիկեաը վիլայէթի վալիլիկի թէվճիհ պույրուլմուշ տըր։

—ԷՔՈՄԷՔԼԷՐ. ԲԷՕՄԻ. Հավարճի զարուրիէյի ումումիյէտէն օլան էքմէքլէրին վէզնի թամ օլմասը վէ պիր կէօնա սուի խսթիմալէ մահէլ գալմամագ իշին, էքմէյին պէհէմահալ թարթըլալագ սահթըլմասը զըմնընտա, ֆրունլարտա մէ սահթընըլարտա թէրազի պույունմասը հագգընտա իսթիհսագ վէ զաչէթալար իլէ իյան օլունան գարարրն իճրաաթընա իթինա օլունմաեարագ, եինէ պազը մահէլլէրտէ խիլաֆը գարար մուամէլէ վուգուի անլաշըլըպ, հալպուքի Վէլիի Նիյմէթը պիմինէթիմիզ՝ Զաթը Շէվքէթսիմաթ էֆէնտիմիզ հազրէթլէրինին նուխպէի ամալը Հիւմաեունարը միզթէզիեաթը ճէլիլէսինատէն օլտուղը իւզրէ, մէրքէզը Սալթանաթը Սէնիէտէ վէ սայէի բաֆէթվայէի Միւիւքեանէտէ միւսթէղիլի իւմմ ու աման օլան պիլճիմլէ թէպաայը սաաղգանրն ասաղմը հավաճը զարուրիյէսինատէն պույունան էքմէք մուամէլաթընրն պիր տարրէի մազպուրթ վէ սալիմէտէ իճրասը՝ պէղաեէթ չայեանը իթինա օլտուղընտան, պու կիւնատէն իթիպարէն գալարը մէզքիւրէ հէր թարաֆճա հարֆիէն իճրասընա տիգգաթ օլունարագ, պու եիւզտէն տախի Զաթը ագտէսը հազրէթը Զըլլուլահիյէ տավաթը խայրիէ իսթիճլապընա միւսարաաթ օլունմասը իշին, պիլճիմլէ Պէյէտիէ Տարրէլէրինէ թէպլիղաթ իճրա, վէ հեր հանկը Տարրէտէ եարընտան իթիպարէն խիլաֆը գարար պիր մուամէլէ կէօրիւլիր, եանի էքմէքլէրին թամիլ վէգն օլմասը իշին թէֆթիշանթը լազըմէյի իճրատէ թէքեասիլ վագը օլուպ, եախոտ սահթընըլարտա թէրազի կէօրիւլմէպ իսէ, մէմուրիյնի ահտէսի հագգընտա մուամէլէի լազըմէնին իճրասը մուգարրեր իտուկի՝ Շեհիր էմանէթի ճէլիլէսինատէն պիլտիրիլմիշ տիր։

—Տիւն կիճէ Ալթընճը Տարրէի Պէլէտիէ միտիր մուավինի թէվֆիգ պէյ՝ պազը մէմուրլար իլէ բէք չօղ ֆրունլարը տօլաշարագ, թարթըսը նօգսան օլան 351 օգգա էքմէք ուսուլէն զապթ իտիլմիշ վէ պունտան 100 օգգասը Տարիլ Ակիզէյէ կէօնտէրիլիպ, պագիսի ֆուգարաեա թէվզի գըլընմըշ տըր։—Եինէ տիւն, Պիրինճի Տարրէյի Պէլէտիէ տախիլինտէքի ֆրունլարտան 218 օգգա էքմէք զապթ իլէ, ֆուգարաեա տազըլմըշ, վէ Իչիւնճիւ Տարրէի Պէլէտիէտէ 250 օգգա էքմէք զապթ իլէ 46 օգգասը՝ Խասէքի խասմախանէսինէ կէօնտէրիլմիշ վէ պագիսի ֆուգարաեա թէվզի իտիլմիշ տիր։ Տէօրտիւնճիւ Տարրէի Պէլէտիէտէ տախի 108 օգգա նօգսան վէզնլի էքմէք միւսատէրէ օլունուպ, ֆուգարաեա տազըտըլմըշ տըր։

—Հասըլ օլան իմթիլաֆ մուճիպինճէ, պիր գաչ կիւնտէն Պէյօղլու Ճատտէի քեպիրինտէ, Բուսիա սէֆարէթխանէսի արապալըղը վէ Ֆիլէմէնք սէֆարէթխանէսինին իքի թարաֆընտաքի տիվարլարը ԵԶգտըրըլմասընա պաշլանանճագ տըր։— Ճատտէնին բարքէ թէֆքիրի իշին լազըմ կէլէն թէտաապիր՝ Շեհիր էմանէթինճէ իմթիխազ, վէ էվվէլքի կիւն ճատտէնին թէֆքիրինէ իգթիզա իտէն կրանիթ թաշլարընը պիր մէթրո մէքեապընը ֆիեաթը՝ պա թէլէկրաֆ Պանտըրմա գայմագամլըղընտան սօրուլմուշ տըր։— Թագսիմ պաղչէսինճէ տախի պազը իմտիլաթ իճրասը Շեհիր էմանէթինճէ գարարլաշըրըլմըշ տըր։

Պաղչէնին օրթասընտաքի կազինո պինասը, տենիզին մէնզարէսինի գաբաթըզը իշին ԵԶգտըրըլաճագ տըր։ Թագսիմ իլէ Բանկալթի արասընտա պուլունան չօսէ տախի թամիր վէ թէճտիտ իտիլճէճէք տիր։

—Մէեզունէն Վիէննատա պուլունան Ավանթրիա սէֆիրի՝ Եարընն չէհրիմիզէ ավտէթ իտէճէք տիր։

—Սըրպիա սէֆիրի՝ Բաոգալիայը Պէլկրատտա կէչիրճէճէք տիր։

—Հիւքիմէթը Սէնիէ իլէ Պուլկար էմարէթի պէյնինտէ թիճարէթ մուգավէլէսի ագտը իշին, 5 Պուլկար մէմուրը չէհրիմիզէ կէլմիշլէր տիր։

—Շիշլիտէ պիր խասթախանէ թէէսսիսի իշին, միլիթէվիէյէ մատամ էլենի Զարիֆի թարաֆընտան թէրք օլունան 2 պչ. միլեոն ֆրանգը պիր պանգաեա թէսլիմ իմմէլերի՝ Բում բանքիկի թարաֆընտան միւմայիլեյհանընը իքի գըզգարընտաշընա մէքթուպ իլէ թավսիյէ օլունմուշ տըր։

—Պուլկար էշգըբեասը բուէսասընտան Բիշիմէ Սիթօյիգօ՝ Մանասթըրտա Տօյինճէ պալգանը ճիվարընտա պիլմիսատէմէ թէլէֆ իտիլմիշ տիր։

—Մանասթըրը գազասընտա մէրսուլի Վէլօշին գարիէսի միւֆրիզէի ասքէրիյէսինատէն պիր օնպաշը գումանտասընտաքի տէվրիէ՝ մէզքիւր գարիէ պալգանը ճիվարընտա իւշ շազըեա թէսատիֆ վէ միւսատէմէ իտէրբէք, պիրիսի մէճբուռ օլտուղը հալտե, իւշիւնիւ ատ տերտէսթ իլլէ. միշ տիր։

—Պուլկար էշգըբեասը մէշհուր ըէիսալէրինատէն Տիմգօնուն ավէնէսինատէն Նէտէլկօ իլէ Պուժին՝ միւլազիմի էվվէլ իպրահիմ էֆ. գումանտասընտաքի ասքէրի Շահանէ թարաֆընտան տերտէսթ իտիլմիշ տիր։

—Մարաքն Տինճի սապահը Տէպրէ-թէրսի գարիէսի ճիվարընտա 9 քիշիլիք Պուլկար չէթէսիյլէ ասքէրի Շահանէ պէյնինտէ մուսատէմէ վուգու պուլուպ, էշգբեա քեամիլէն թէլէֆ իտիլմիշ տիր։

—Զըգան սէնէ Օրման, Մատէն վէ Զիրաաթ նէզարէթի ճէլիլէսինին վարիտաթընտա 25,000 լիրա ֆազլա օլմուշ, վէ Սէլիմ Մէլհամէ բաշա հազրէթլէրինին նէզարէթը միւշարիլէյհաեա թայէինատէն պէրի վարիտաթըն ուէնէատէն սէնէյէ արթմագտա օլտուղը պա բաբօրթ Պաղը Ալիատէն Մապէյնը Հիւմաեուեա պէլիրիլմիշ օլմազլէ, մահզուզիյէթ Սէնիյէ թէպլիղ պույրուլմըշ տըր։

—Պիր զէմանտան պէրի չէհրիմիզէ պուլունան ճէզարը Պահրը Սէֆիա վիլայէթը վիլայէթի բօլթիգա մէմուրը Լիւտֆի էֆ. Սիսլեան՝ տիւն մահէլլը մէմուրիյէթինէ կիրմիշ տիր։

—Իզմիրաէ Մէքթէպը Սէնայի իլէ Մուսէվի մէքթէպլէրի մէնֆաաթլարընա թէրթիպ իտիլմիշ օլան բիանգօլար լազվ իտիլմիշ տիր։

—Ճումաա իրթէսի կիճէսի Բանկալթիտէ Զաեբը սօգաղընաա պիր տոխբրտան հարիգ զուհուր իտիպ, մէզքիւր ախբը վէ պիր պէյկիր եանմըշ տըր։

—Ճումաա իրթէսի կիւնիւ Սիրքէճի եազընընտա էսկի Զապթիէնին արգա թարաֆընտա 35 եաշլարընտա պիրինին, սէրբսօշ վէ տաղրճա եարարլը հալտե եախտըզը կէօրիւլիպ, Զապթիէ խասթախանէսինէ նազլ իլէ, անճագ պիր գաչ սէօզ սէօյլէէրէք, վէֆաթ իտմիշ տիր Մէրգում՝ Ֆաթիհտե պիր խանատա մուգիմ Սատըգ իսմինտե պիր եումուրթաճը իմիշ։

Իճրա իտիլէն թահգըգաթ նէթիճէսինատէ, մէրգում, չըրաղը Եուվան վէ Գալաթա սաքինլէրինտէն Եօրկի նամ կէնճ իլէ վագրա կիւնիւ Գալաթա ճիհէ. թինտե մէյխանէյէ մէյխանէյէ կէզէրէք, գաֆայը թիթսիւլէմիշլեր վէ իսթանպուլտա էսկի Զապթիէ թարաֆընա կէլտիքլերինտէ. հէր նասըլլա Սատըգ իլէ Եօրկի պէյնինտե մուարագա զուհուր իտիպ, Եօրկի՝մէրգումը պըչաղըյա 6 եէրինատէն վուրմըշ, վէ Սատըգ՝ ալտըղը եարալարընը թէսսիրիյլէ վէֆաթ իտմիշ տիր։ Պու թահզըգաթ իւզէրինէ, չըրագ Եուվան տերտէսթ իտիլտիկի կիպի, գաթիլ Եօրկի տախի կէզլենմիշ օլտուղը պօտրումտա թութուլմըշ տըր։

—Տիւն Իսկիւսարտա, Եէնի-Մահէլլէտէ 10 եաշընտա պիր Բում չօճուղը, խալի պիր արաատա ուչուրմա ուչուրթմագտա իլէն, աղղը աչրգ պիր գուեուեա տիւշմիշ իսէ ատ, էֆրաֆտան կէօրիւլիպ, ակրնալ եարտրմընա եէթիշիտիկինատէն, գուեուատան սալիմէն չըգարըլմըշ, վէ ճիվարտաքի էճզախանէյէ կէօթիւրիւլիպ, միւտավաթը լազըմէսի իճրա իտիլտիքտէն սոնրա, խանէսինէ նազլ իտիլմիշ տիր։

—Սոն հաֆթա զարֆընտա չէհրիմիզէ 229 քիշի վէֆաթ իթմիշ տիր։

—Կէչէն կիճէ Բէրա-բայրասըն արգա թարաֆլարընտա, Իսբիրօ վէ Եօվակիմ իսմինտե իքի քիշի թուութուլմուշ, վէ պիրինին իւզէրինատէն խըրսըզ ալէթլէրի վէ տիկէրինատէն 17 ֆրանսըզ ալթունը իլէ պիր միգտաի մէճիթիէ զուհուր իթմիշ տիր։ Պունլար՝ Թաթավլատա Թէրզի օլաուգլարընը պէեան իլլէմիշլեր տիր։ Եօվակիմ, քէնտի օտասը, սախթէ չէքլեր իշինատէն տօլայը թէվգբի իտիլմիշ օլան Մանօլ Գարագանօսըն օտասը եանընտա պուլունտուղընը, վէ Մանօլըն թուութուլմասընտան սոնրա, մէրգումըն սանտըղընը աչըպ, 30 ֆրանսըզ լիրասը աչըրտըղընը վէ պունուն պիր գըսմընը սարֆ իթթիկինի իլավէ իլլէմիշ տիր։ Մէրգումարընն Գարագանօսըն չէրիքլէրի օլտուգլարը վանն օլունուեոր։

—Սոն կիւնլէրտէ Ալմանիանրն պաղը ճիհէթինէ խայլի գար եազմըշ տըր։

ԳՐԷՏԻ ՖՕՆՍԻԷ ԷՃԻԲՍԻԷՆ

1886 տա բիեացատեա չըգարըլմըը օլան 100տէ 3 ֆայիզլի իսպիգրազրն 259ճնը գուրասը։
15 Մարս 1906

229801 նումէրօլը թահվիլաթ՝ 50,000 ֆրանգ գազանմըը տըր։
Ա.թիտէֆի 25 նումէրօլար տախի 1000 էր ֆրանգ գազանմըը տըր։

4265	55728	190082	277988	341504
14499	69300	223216	295856	353093
26734	86715	268345	306964	378726
28942	131621	270788	329423	398372
45193	161215	271094	331732	398916

* * *

1903 տէ բիյացատեա չըգարըլմըը օլան 100տէ 3 ֆայիզլի իսպիգրազրն 38ճնի գուրասը։
15 Մարս 1906

782893 նումէրօլը թահվիլաթ՝ 50,000 ֆրանգ գազանմըը տըր։
Ա.թիտէֆի 25 նումէրօլար տախի 1000էր ֆրանգ գազանմըը տըր։

425246	480920	510824	573520	700950
426432	482701	522509	589842	724855
435594	486677	529230	648649	747007
447254	505888	529812	658229	783323
451830	506874	542388	659726	799558

Կէլէճէք էֆրէնճի 1906 Ապրիլ 1 տէն իթթիպարէն Գահիրէտէ մէրքէզի իտարէսինատէն, Իսկէնտրիէ, Տէրիսաատէթ վէ Իզմիրատէ Գրէտի Լիոնէ պանգալարընտան թէէտիեաթ վուգու պուլաճագ տըր։

ՕՍՄԱՆԼԸ ՊԱՆԳԱՍԸՆԸՆ ԻԼԱՆԼԱՐԸ

Եունան թահվիլաթընրն՝ 1906 էֆրէնճի Ապրիլ 1տէ ամօրթի քէշիտէսի

Կէլէճէք էֆիէնճի Ապրիլին 1ինճի կիւնիւ քէշիտէ օլունաճագ օլան Եունան թահվիլաթընրն (եանի Եունան Նասրօնալ պանգասընրն 1880 սէնէսի 100տէ 3 ֆայիզլի թահվիլաթընրն) ամօրթիսման գուրասընտա, թահվիլաթը մէզքիւրէնին պաչա պաչ թէէսիսէտինէքի իհթիմալաթա գարշը Օսմանլը պանգասընրն Գալաթա, Իսթանպուլ վէ Պէյօղլու տարիէլերինտէ մէզքիւր թահվիլաթ սիկուրթա իտիլմէքտէ տիր։ Պիր նումէրօ՝ մէզքիւր գուրատա չըգարը թագտիրատ, հուսուսէ կէլէճէք զիյանԾուլիս 1 թարիխինտէքի գուրբան տախի տախիլ օլմագ իւզրէ, 40 ՖՐԱՆԳատան իպարէթ տիր։

Սիկուրթա իտիլէն թահվիլ ամօրթի օլտուղը հալտէ, պանգա, պունուն եէրինէ սահիպինէ, գուրարն քէշիտէսինի միւթէազըպ, թագսիթի մէզքիւրը գուրբանունու համիլ վէ ամօրթի իտիլմէմիշ տիր։ Կէր պիր թահվիլ վէրէճէք տիր։

Տէրիսաատէթ, 20 Մարտ 1906

* Գալաթատա Օսմանլը Պանգասը մէրքէզինին թահվիլաթ չիւպէսինատէ, 1903 սէնէսի 100տէ 3 ֆայիզլի Գրէտի Ֆոնսիէ էֆիբսիէն բիանգօսը թահվիլաթընը (եէնի), կիւնիւն բայրաճ ֆիսանընյա վէ տէլլալիյէ վէ գումիսիոն իճրէթի այմատարագ էհալիյէ սաթըլմագտա օլտուղը իլան օլունուր։

* Եիւզտէ 4 ֆայիզլի Ֆոնսօյիտ թահվիլաթը Օսմանիէսինին 1900 մարտատա միւատէթի խիթամ պուլմուշ օլան 20 Ն.իր գուբանլարը պէտէյի, 1906 փեար. 28(13 մարտա գատար ալընմասընը հալտէ, քէնդիսմէքիւն հիւքմունատէ ատա օլունաճաղը՝ թահվիլաթը մէզքիւրէ համիլներինէ իլան օլունուր։

ԳԱԼԱԹԱ ՊՕՐՍԱՍԸ

	Ղ.	Բ.
Թէվֆիգ խալիմիշէսն. ումումի	101	31
Բումէլի չըմէնարֆէրի ֆր.	144	87—
Գրէտի Ֆոնսիէ էֆիբսիէն Ա.	327	
» » » Բ.	272	50
Օսմ. Սիկրթ. չիրքէթի է. Օ	4	10
Բէյմի	18	
Տէրիս. Թրամվայ գուբ.	8	20
» » թահվ ֆր.	495	
Տէրիսաատէթ Բրմթրմ	519	
Թահվիլաթը միւմթազէր Օսմ.	504	
Օսմ. պանգասը աէնէատթը	612	
Տէվլէթի Սալիկ Բէյմի	384	

Վահիպի իմքիեազ վէ մէսուլը զազէթա
ՅՈՎ ՀՊՆՆԵԱՆ ԹՕԼԱՏԵԱՆ